

## ԿՐՈՇԱԿԱՆ

### ԵՍԱՅԻԻ ՄԱՐԳԱՐԵՌԻԹԻՒՆԸ

(ՆԵՐԱՇԱԿԱՆ ՇԱՆՁՈՒԹԻՒՆՆԵՐ)

Այն զիրքը որ մեզի հասած է եսայի մարգարէի անունով, երեք տարրեր ըլլը չանձերու մէջ և առնուազն երեք տարրեր անձերու կողմէ զրուած մարգարէութիւններ են: Ա. 1-39 զլուխներ՝ զրուածէն Ծոյ զարուն, Բ. 40-55 զլուխներ՝ զերութեան շրջանին, և Գ. 56-66 զերութենէն վերադրձին: Ասոնք նախ քան Քրիստո Բ. զարուն արգէն համազրուած մէկ զիրքի մէջ, ծանօթ էին իրեւ Մարգարէութիւն եսայեայ: Կարգ մը անձանօթ անձերու կողմէ այս մարգարէական զրուածքներուն եսայիի վերագրուէլը ինքնին արգէն ապացոյց մըն է Խորայէլի ժողովուրդին վրայ անոր ձգած խորունկ աղդեցութեան: Անիկա Դերազանց Մարգարէն էր, ատոր համար բուրը անձանօթ և նոյնիսկ արժէ քաւոր մարգարէութիւնները անոր վերագրած է ժողովուրդը, ինչպէս Սաղմոսները՝ Դաւթի, և Խմասութեան զիրքերը՝ Սոլոմոնի:

Դժբախտաբար Խորայէլի այս մեծագոյն մարգարէի կեանքի մասին իր զրքին մէջ եղած կարգ մը ընդհանուր տեղեկութիւններէն զատ զրեթէ բան մը չենք գիտեր:

Իր անունը կը նշանակէ Եհովայի փըրկութիւն, կամ Եհովան փրկութիւն է. իր զրքին մէջ ոչ իր ծննդեան և ոչ ալ մահուան թուականները յիշատակուած են. ասոնք կը հաշուուէն հիմնուելով իր գործունէութեան տևողութեան վրայ, որ կը սկսի Ողիայի թագաւորութեան վերջին տարին, որ սովորաբար կը զրուի 740-738 թուականներուն միջն և կը շարունակուի Յովաթամի և Սքազի շրջաններուն, մինչև Եղեկիայի թագաւորութիւնը առնուազն մինչև 701. այնպէս որ իր գործունէութիւնը մօտ 40 տարիներու շրջան մը կ'ընդգրկէ:

Գիրք ունեցող մարգարէներուն առաջինն է. ժամանակակից Ողոէի, Ամովսի և Միքիայի: Որդին է Ամովսի, հայր՝ երկու

զաւակներու. Մէար Յասուը (Մնացեալ) և Մահեր - Շալալ - Հաշ - Պաղ (արագ արագ զաւար հարկանել) երկուքն ալ իր պատգամին ոգին արտայայտող խորհրդանշական անուններ: Երսուազէմ եթէ ոչ իր ծննդավայրը՝ իր գործունէութեան կեզրոնը եղած է, հան էր որ տեղի ունեցաւ իր կոչումը, զարձեալ հոն էր որ տեսակցութիւններ ունեցաւ Աքազի և Եղեկիայի հետ (Ե. 3, Էթ. 3): Եսայի պիտական ազգացիկ անձնաւորութիւն մըն էր, Յուգայի պիտական մարդիկ պարտականութիւն կը զգային զիմելու իր խորհրդաներուն (Լ. 1, Էթ. 15). Իր մարգարէական զրուածքներէն զատ՝ Բ. Մաց, ԻԶ. 22ին մէջ իրեն կը վերագրաւի նաև Ագիայի պատմութիւնը: Աւանդութիւնը զանիկա կը նկատէ արքայական զարմէ, եղբօրորդի Ողիայի:

Այս ժամանակաշրջանին մէջ ապրող եսայիի մարգարէութիւնը որ ամփափուած է 1-35 զլուխներուն մէջ (վերջին չորս զրուխները, այսինքն 36-39 Դ. Թագ. զիրքէն առնուած իրեւ յաւելուած զրուած է իրեւ ժամանակակից պատմութիւն և կենսազրութիւն մարգարէն), առաւելապէս արտայայտութիւնն է իր ժամանակին ընկերային, կրօնական և քաղաքական կեանքին, սրոնց գէմ կը ծառանայ զանոնքուղելու և Աստուծոյ կամքը այդ մարգերուն մէջ իրագործելու համար, այնպէս որ եսայիի մարգարէութիւնը լաւ հասկնալու համար անհրաժեշտ է զոնէ համառօտ ծանօթութիւն Խորայէլի ժողովուրդի ընկերային, կրօնական և քաղաքական կեանքին վերաբերմամբ:

Ինչպէս յիշեցինք, եսայիի գործունէութիւնը սկսած է 740ին, Ողիայի վերջին տարին, որ կը համապատասխանէր հիւսիսային թագաւորութեան Յերորովամ Բ. իշխանութեան. այս շրջանը երկու թագաւորութիւններու համար ալ խաղաղութեան, ճոխութեան և բարգաւաճումի շրջաններ եղան: Յերորովամի ատեն հիւսիսային թագաւորութիւնը իր իշխանութեան ոսկեդարը կ'ապրէր, ան իր սահմանները ընդգրածակած էր թէ՛ հիւսիսէն և թէ հարաւէն, Դամասկոսէն և Մովարէն մասեր կցելով իր երկրին, ինչպէս կը յիշատակուի Դ. Թագ. մէջ, «Նա (Յերորովամ) դարձոյց զսահմանս Խորայէլի ի մտիցն եմաթայ մինչև ցծովն

գաշտին ըստ բանին Տեսան Աստուծոյ իսուրայէլին (ԺԴ. 25): Ազիսան աւ Յուզայի մէջ աւելի հետամուտ եղած էր բանակի զօրացման և յաղթական պատերազմեր մզած էր Փղշտացւոց և Արարացիներու դէմ, մինչև իսկ հեռաւոր Ամազեկացիները իրեն հպատակութիւն յայտնած էին: Այս յաղթանակներէն ետքը երկրագործութիւնը յառաջացած և զարգացած էր և զանառականութիւնը ծաղկած մասնաւորաբար եւաթնառահանգիստին զրաւումովը:

Երկու երկիրներուն մէջ ալ յաղթանակին և բարգաւաճումին հետեւած էին զեխկեանք մը և մոլութիւններ: Իսրայէլ մասնաւրաբար այս յաղթանակներէն զինովցած և ճոխութիւններէն շլացած՝ ինքզինքը այլևս անպատելի և ամենազօր կը կարծէր, տեսակ մը ամբարտաւան և ինքնավուտահանթացքի մը կը հետեւէր՝ արհամարհելով ամէն բարոյական սկզբունք և մոռնալով Եհովան ու անոր դատաստանին խորհուրդը: Մարգարէին բացատրութեամբ «Որ հպարտութեամբ և ամբարտաւանութեամբ սրտից խօսեցան և ասեն: աղիւսք անկան այլ մեք վիմօք տաշելովք շինեցուք, զմայրս և զեղենափայտս հատցուք և շինեցուք մեզ աշտարակ» (Թ. 9-10): Այս անկրօն եւ տեսակ մը սկիեպտիկ չունչ բուրող ինքնավստահութիւնը իրեն հետ բերաւ կուպաշտութիւն, պէտքանք և զդայապաշտութիւն: Եսայիի համար բուլոր արտաքին գիւրութիւնները պէտք է ծառայէին զիրենք ա'լ աւելի Աստուծոյ կապելու, ա'լ աւելի գիւրութեամբ իրագործելու անոր կամքը. բայց երբ հակառակն էր որ տեզի կ'ունենար անոր մէջ, իսրայէլ Եհովային այդ միակ կենսատու զօրութենէն պարզուած դատարկ ու անպէտ անօթմը կը դառնար այլևս որ չուտով պիտի փշրուէր և ոչնչանար Տիրոջ բարկութեան առջն: Վասնզի մարդարէին համար ամէն բան կ'արժէքաւորուէր և կը տեսականանար միայն ու միայն Աստուծով, առանց անոր ուշ կամ կանուխ ամէն ինչ ոչնչի պիտի վերածուի. այս լմբանումով է որ իսրայէլին կ'ուղղէ սա խօսքերը. «Վայ ի պսակ հպարտութեան արեցելոց Եփրեմի, ծաղիկ թօթափեալ ի փառաց ի վերայ զիսոյ լերինդ բարձրելոյ. որ արբեալդ էք և ոչ ի գինոյ. ահաւասիկ սաստիկ և խիստ բար-

կութիւն Տեսան իրբե զկարկուա իջեալ, իրբե զմբրիկ աւերիչ և իրբե զբոնութիւն հեղեղաց ջուրց բազմաց, որ ողողէ զերկիր, և արասցէ հանգիստ երկրի ձեռուք. և կոսխան լիցի պսակին հպարտութեան արբեցելոց Եփրեմի, և եղիցի ծաղիկին թօթափեալ ի զարգուէ փառաց նորա ի վերայ զիսոյ լերինն բարձռու, իրբե զվաղահասուկն թղոյ յառաջ քան զաման։» (ԽԸ. 1-4):

Ցուզայի մէջն ալ նոյն վիճակն էր որ կը ափրէր. հոն ևս բարգաւաճումը և սւժի ներկայութիւնը զիրենք կը լեցնէր հպարտութեան և ապահովութեան զգացումով. «Եցաւ աշխարհ նոցա սոկով և արծաթով, և ոչ էր թիւ գանձուց նոցա. Եցաւ երկիր նոցա երիգարօք և ոչ էր թիւ կառաց նոցաու Այս ճոխ և ապահով կեանքը առաջնորդեց կարգ մը ընկերացին մոլութիւններու, ինչ-պէս անարգարութիւն, յափշտակութիւն, գինովութիւն, պչրանք և ալին:

Իշխող զասակարզը հարստութիւն ձեռք ձգելու համար կը կողոպաէր ու կը ճնշէր տկարն ու անպաշտանը, անոր ձեռքէն յափշտակելու համար իր ունեցած թիզ մը հողը որպէսողի բուլորովին իրեն ենթարկէ. «Վայ այնոցիկ որ յարեն առւն ի տուն, եւ ազարակ առ ազարակ մերձեցուոցեն, մինչեւ չմալոյ տեղի, միթէ միայն բնակելոց էք յերկրի» (Ե. 8). անոնց այս ընթացքը կը շեշտուի նաև սա կոչին մէջ. «Ուսարուք զբարիս գործել, խնդրեցէք զիրաւունս, փրկեցէք զըրկեալն, դատ արարէք որբոյն, և տուք իրաւունս այրույն» (Ա. 16-21), «Վայ այնոցիկ որ գրեն զչարիս, խոտորեն զգատաստանս աղքատաց եւ զիրաւունս տնանկաց ժողովրդեան իմոյ յափշտակեն, զի լինիցի նոցա այրին ի յափշտակութիւն և որբն յաւար» (Ժ. 1-2): Այս յափշտակող զասակարզին մէջ զինովութիւնը ընդհանուր էր. անոնք այդ հաճոյքէն զատուրիչ նպատակ չունէին և ուրիշ բանի մասին խորհելու յոդութիւնն անզամ յանձն չէին առներ. արեւելեան հեղգութեան, անտարբերութեան և հեշտասիրութեան տիպարներ. մարգարէն ամենախիստ կերպով կը յարձակի անոնց վրայ. «Վայ այնոցիկ ուք յառնեն ընդ առաւօտս և զհետ լինին չքրայն, որ երեկանան ընդ նմին. զի գինին իսկ անդէն զնոսին այրէ: Փողովք և թմրկաւ և քնարաւ և երգով զզինին ըմպեն, և

ի դորձս Տեառն ոչ հային» (Ե. 11-12): Իսկ կիներու պչըրասիրութեան դասական նկարագրութիւնը հարազատ նմանութիւնը կը բերէ արդի Բարիկեան օրինրդի մը արդուղարդին: «Եւ մերկացուցէ ծէր զգարդ նոցաց և ալլն» (Գ. 17-26):

Այս բոլորին մէջ կար սկեպտիկ ոգի մը կամ արդիական չունչ մը, վասնզի երբ երբեմ անոնց կը յիշեցուէր բարոյական սկզբունքներ, աստուածային արդարութիւնը և ալլն, անոնք հեգնանքով կը պատասխանէին. «Նալզվաղակի մերձեսցի զոր առնելոցն իցէ զի տեսցուք, եւ եկեսցէ խորհուրդ սրբոյն Խորայէլի զի զիտացաք»:

Այս բարքն ու ընթացքը ունեցող ժողովաւրդ մը անկարելի էր որ չզիմէր կռապաշտութեան օրով միայն պիտի կարենար արդարացնել իր ընթացքը, մանաւանդ երբ նկատի առնենք թէ միաստուածութեան գաղափարը տեղ չունէր ժողովուրդի մըտքին մէջ. ցեղային կամ ազգային աստուածներու ըմբռնումը ընդունուած և ընդհանրացած էր, միայն մարգարէներն էին որոնք հետզհետէ ընդհանրացուցին եհովարի տիեզերականութեան գաղափարը. Եսային՝ այդ գաղափարի ռահմիւրան ու մեծագոյն քարոզիչը, ի տես այս երեսութիւն կը դոչէ. «Լցաւ երկիր նոցա գարշեեօք դորդոց ձեռաց իւրեանց, երկիրպազին որոց արարին մատունք նոցա»:

Ահաւասիկ ընկերային և կրօնական մինոլորտը օրուն մէջ կ'ապրէր Եսային որոնց մէջ իր ազգին կործանումէն զատուրիշ բան չէր կրնար տեսնել: Եւ իրաւու քաղաքական գէպէքերը չուշացան իրականացնելու Եսայիին գուշակութիւնները: Եսայիի ժամանակակից քաղաքական վիճակն ալ իր կարգին իր ազգեցութիւնը ունեցած է Եսայիի ուսուցումներուն: Այդ ըրջանը կարելի է երեք մասներու բաժնել. Ա. 734էն առաջ, 740էն սկսեալ, ինչպէս տեսանք արդէն խաղաղ և բարգաւաճ ըլլոջան մըն էր, որուն ընթացքին Եսային առաւելաբար իր ուշադրութիւնը կեղունցուցած էր ժողովուրդի բարոյական զարգացման, և կը քարոզէր Աստուծոյ սրբութիւնն ու արգարօւթիւնը:

Բ. 734-722 Ասորեսասն կը զօրանայ թագլամ-Պաղասար Գ.ի ջանքերով, այս ըրջանին միակ զօրաւոր կայսրութիւնը թէ Եսային միշտ հակառակ էր այսպիսի զաշնակցութիւններու և ապատամբութիւններու: Սենեքրիմ կը սկսի ապստամբները

կ'ըլլայ և կը սպառնայ Պաղեստինի ազգի բուն. քանի մը պղտիկ թագաւորութիւններ կը նուածնուին Դամասկոս և Սամարիա, այսինքն, Ասորիք և Խորայէլ կ'ապատին յանձն առնելով հարկատու ըլլալ. Դամասկոս չուտով կ'ապստամբի. Խորայէլ նախ չի մասնակցիր, բայց հակասորեստանեան կուսակցութիւնը կը զօրանայ և թագաւորը կը փոխէ. Բեզա, նոր թագաւորը, դաշնակցութիւն մը կը կնքէ Դամասկոսի հետ ընդդէմ Ասորեստանի, որուն կը միանայ նաև Գաղա: Աւելի զօրացնելու համար այս ուխտը կոչ կ'ուզզուի նաև Յուզայի որպէսզի իրենց միանայ, Յուզայ կը մերժէ. Ասորիք և Խորայէլ միացած կը յարձակին և կը ստիպեն Յուզան որպէսզի իրենց միանայ. Աքաղ կը տագնապի, սոկայն Եսայիի յորդորներէն խրախուսուած կը զիմագրէ, և Ասորեստանցիներու օգնութեամբ կը յաղթէ: Ասորեստանցիք զանոնք կը նուածնեն, Ասղմանասար Գ.ի ատեն գարձեալ կ'ապստամբի Սամարիա, երկու տարի զիմագրելէ վերջ 722ին վերջնականապէս կ'իյնայ, բնակիչները Ասորեստանի զանազան գաւառներ կը փոխադրուին և տեղը կը բերուին ուրիշներ և վերջ կը տրուի Խորայէլի թագաւորութեան:

Գ. շրջանը 722-701. Եղեկիայի զահակալութեան սկիզբը Յուզան հպատակ Ասորեստանի. ապստամբութեան շարժում մը կը ստեղծուի Փղշատացիներու կողմէ և շուտով կը տարածուի Մովարի, Եղովմի և Յուզայի մէջ, Եղիպտոսէն ալ օգնութիւն ընդունելու յոյսով, Եսայի բռուն կերպով կը հակառակի, Ասրգոն կը նուածէ միւսները, Յուզայի կը ինայուի՝ Եսայիի քաղաքական կուսակցիներու պատճառաւ, գարձեալ պատգամաւորներ կուզան այս անգամ Բարեկոնէն նոյն նպատակաւ, սոկայն նորէն Եսայիի ջանքերով անոնք կը զառնան ձեռնաւնայն: 705ին Սարգոն կը մեռնի և կը յաջորդէ Ահնեքերիմ 705-681. այս փոփոխութիւնը առիթ մը կ'ըլլայ որպէսզի հպատակ ազգերը միանան ու ապստամբին, Փիւնիկեցիք, Փղշատացիք, Մովար, Եղովմ, Յաւդայ և ալլն, միշտ Եղիպտոսէն օգնութիւն ընդունելու յոյսով: Աւելորդ է շշատել թէ Եսային միշտ հակառակ էր այսպիսի զաշնակցութիւններու և ապատամբութիւններու: Սենեքրիմ կը սկսի ապստամբները

նուաճելու իր գործին, ամենէն վերջը կը մնայ Յուղայ, ամրող Յուղան թէւ կը նուաճուի, բայց Երուսաղէմ կանգուն կը մնայ. Եսային այս անգամ Երուսաղէմի պաշտպանութեան համակիր ու քաջալերողն է, իրեն համար Երուսաղէմ Խորայէլի տեւականութեան խորհրդանշանն էր, Ասուրեստանցիներուն գործը անոր պարիսպներուն առջև պիտի լմնար, վասնզի անիկա միմիայն Տիրոջ «Փաւաղան բարկութեան և սրամառութեանն» էր, այս Խոսքով միջոց մըն էր միայն Յուղան զդաստացնելու եւ ուղութեան բերելու:

Եսայի քաղաքական սրոշ ուղղութեան մը կը հետեւէր սա համոզումով թէ՝ Յուղան Աստուծոյ կամքին մարմացումն է, և թէ այդ կամքը անխուսափելիօրէն պիտի յաղթանակէ: Բայց միւս կողմէ Յուղան իր բարոյական անկումներով, և քաղաքական սիսալ ուղղութեամբ ինքզինքը արժանի չէր կացուցած այդ հանգամանքին, ատոր համար այդ սխալներուն հետևանքներով, պիտի կրէր Փիզիքքական և նիւթական կորուսներով, բայց ասոնք պիտի չկրնային բոլորովին ընկճել եւ փնացնել Յուղան. Աստուծոյ կամքը արտայայտող կորիզը միշտ պիտի մնար, և անկէ պիտի ընձիւղէր նոր Խորայէլը. Մարդարէն այս կորիզին ռՀաւատարիմ Մնացեալ անունը կուտայ: Երուսաղէմ իրեն կեղրոնը այս հաւատարիմ մնացորդին միշտ կամքունը այս հաւատարիմ մնացուցին միշտ կանգուն պիտի մնար յաւէրժացնելու համար, Եսայի կողմէ աւելի Աստուծոյ կամքը աւղութեան կեղրօնական գաղափարը, ասոր համար Յուղան իր կողումն հաւատարիմ մնալու, իր գոյութիւնը պահելու համար, ոչ թէ զօրաւոր գաշնակիցներ մնատաելու է այլ աւելի Աստուծոյ կամքը կատարել զիտնալու է: Եւ որովհետև ամենն զօրաւոր և ընդարձակած աւալ կայուրութիւնը Ասորեստանցիներունն էր: Եսային անոր մէջ կը տեսնէ Աստուծոյ կամքին իրագործումը, որպէս միջոց Անոր արդարութեան, բարութեան ինչպէս նաև Անոր բարկութեան: Յուղան ուր ալ որ գլմէր, որու հետ ալ որ գաշնակցէր պիտի չկրնար աղատիլ այդ բարկութենէն, անիկա Անոր արդարութեան պահանջքն էր որուն առջև շուտով պիտի իյնային Պաղեստինի բոլոր աղգերը, եղիպատոն անգամ անզօր պիտի ըլլար պաշտպանելու զիրենք: Ճիշդ այս պատճառաւ Եսայի հակառակ էր բոլոր այն գաշնակցութիւններուն որոնց նպատակը ապստամբութիւն էր, վասնզի Ասորեստանցիներուն զէմ ապստամբելուն: Եսայի համար այս աշխարհին առանցքը

24-27): Դարձեալ ան եղիցին մնացորդքն Հրէաստանի արձակել արժամաս ի խոնարհ և տալ պառուղ ի վեր, զի Երուսաղէմ եղիցին մնացեալք և ի լիրինն Սիոնի ապլեալք, զի նախանձ Տեան զօրութեանց արար զայս: Վասն այսորիկ այսպէս առէ Տէր թագաւորին Ասորեստանեայց, մի՛ մացէ նա ի քաղաքն յայս: Ասորեստանի արքան պիտի չկրնայ մտնել հոն, վասնզի հոն պիտի ապրին Տիրոջ հաւատարիմները, իրագործելու համար Անոր կամքը: «Յաւուր յայնմիկ ծագեցի Աստուծ խորհրդովք փառօք իւրովք յերկիր, բարձրացուցանել և փառաւոր առնել զմնացորդն Խորայէլի և Եւ մնացորդքն Սիոնի և մնացորդքն Երուսաղէմի սուրբ կոչեցին, ամեննեքեան որ զրեցան յԵրուսաղէմ ի կեանս, զի լուացէ Տէր զափան ուստերաց և գոտիրաց Սիոնի և Երուսաղէմի և զարիւնն իրաց սրբեցի ի միջոյ նորա հոգւով գատաստանաց և հոգւով այրման» (Պ. 2-4):

Եսայի համար ամբողջ համագոյքը, մասնաւորաբար պատմութեան ընթացքը, Աստուծոյ կամքին արտայայտութիւնն է. ոչ թէ մարդիկ այլ Աստուծ կը կիրոէ պատմութիւնը. այս է իր քաղաքական ուղղութեան կեղրօնական գաղափարը, ասոր համար Յուղան իր կողումն հաւատարիմ մնալու, իր գոյութիւնը պահելու համար, ոչ թէ զօրաւոր գաշնակիցներ մնատաելու է այլ աւելի Աստուծոյ կամքը կատարել զիտնալու է: Եւ որովհետև ամենն զօրաւոր և ընդարձակած աւալ կայուրութիւնը Ասորեստանցիներունն էր: Եսային անոր մէջ կը տեսնէ Աստուծոյ կամքին իրագործումը, որպէս միջոց Անոր արդարութեան, բարութեան ինչպէս նաև Անոր բարկութեան: Յուղան ուր ալ որ գլմէր, որու հետ ալ որ գաշնակցէր պիտի չկրնար աղատիլ այդ բարկութենէն, անիկա Անոր արդարութեան պահանջքն էր որուն առջև շուտով պիտի իյնային Պաղեստինի բոլոր աղգերը, եղիպատոն անգամ անզօր պիտի ըլլար պաշտպանելու զիրենք: Ճիշդ այս պատճառաւ Եսայի հակառակ էր բոլոր այն գաշնակցութիւններուն որոնց նպատակը ապստամբութիւն էր, վասնզի Ասորեստանցիներուն զէմ ապստամբել համազօր էր Աստուծոյ զէմ ապստամբելուն: Եսայի համար այս աշխարհին առանցքը

Խորայէլի ժողովուրդն է վասնզի անիկա ձշմարիտ և միակ Աստծոյն կամքին արտայայտիչն է, երբ անիկա այդ կամքը արտայտելու ընթացք մը ունի այն ատեն ամբողջ բնութիւնն ու մարդկութիւնը իրեն ենթակայ են. բայց երբ կը դադրի զայն արտայայտելէ Աստուած զանոնք ամէնքն ալ անոր դէմը կը հանէ: Հետեւաբար անօգուտ է իրմէ զատ ուրիշ տեղ փնտուել ապահովութիւն և փրկութիւն:

Եսայի մարգարէի քաղաքական ուղղութեան բանալին, իր բարոյական ուսուցումին աղբիւրը և իր խանդին ուժինութիւնը փնտուելու է իր Տեսիլքին մէջ. անկէ էր որ նեղչաշուեցաւ ան, անոր մէջ էր որ տեսաւ զԱստուած իր սրբութեամբն ու փառքովը, իր ամբողջ նկարագրովը:

Անիկա տակաւին իր գործունէութեան չոկած Տաճարին մէջ կը տեսնէ Եհովան աթոռի մը վրայ բազմած, զեցթեան Սերովբէնիրը Անոր սրբութիւնը կը յայտաբարին, և Անոր փառքը՝ այսինքն զօրութիւնը լեցուցած է ամբողջ տիեզերքը: Այս զերազանց սրբութեան և անսահման զօրութեան առջև Եսայի երբ կը խորհի թէ ասոնք Խորայէլի Աստծոյն նկարագիրը կը կազմեն, և այդ Աստծոյն կամքն է որ Խորայէլ զանոնք իր մէջ մարմնացնելով պարտի ապրիլ և տարածել զանոնք, և երբ ասոնց բոլորին հակապատկերը կը տեսնէ Խորայէլի մէջ, — սրբութեան փախարէն անսրբութիւն և բարոյական անկում, Աստուծոյ զօրութեան ապաւինելու փոխարէն օտար դաշնակցութիւններու մէջ իր ապահովութիւնը փնտուելու ճիզը — և երբ մանաւանդ կը զգայ թէ ինքն ալ անդամ մըն է այդ ընկերութեան իր վրայ մարմնացնելով անոր մեղքերը, իր երեսին վրայ կ'ինայ և կ'աղաղակէ. «Վայ է ինձ, ես այլ տառապեալ, զիարդ կամս հայեցեալ, զի մարդ եմ և պիզծ շրթունս ունիմ, և ի մէջ պըզծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ»: Ասկայն Եհովան յանձին Եսայիի կը տեսնէ սրբութեան և արդարութեան ընտիր անօթմը, և կրակի խորհրդանշական հպումով մը մաքրելով անոր մեղքերը, կը լեցնէ զայն սրբութեան և արդարութեան, զօրութեան և ճշմարտութեան զգացումով, և Եսայի՝ պատրաստակամ մարդարէն, թարգմանը կը դառնայ Եհովային:

Բայց մեղքը ա'յնչափ թանձրացուցած էր անոնց սիրտը, խցած անոնց ականջները և փակած անոնց աչքերը որ բնաւ պիտի չկրնային տեսնել աստուածային զօրութիւնը, և լսել անոր արդարութիւնը և ի հետեւանս ատոր ամբողջ երկրը աւերակ պիտի զառնար, ժողովուրզը պիտի գերուէր ու կոտորակուէր, միայն հաւատարիմ մընացեալը պիտի վերապրէր, և բազմացին մնացեալքն երկրի», ինչպէս փտած կաղնիր մը բունէն նոր և գալար շառաւիղներ կը բունին:

Եսայի այս տեսիլքէն զօրացած եւ պատգամէն ոգեսորուած, կրակ ու բոց կը տրած կը սկսի իր առաքելութեան, որուն նպատակն էր ժողովուրդին ճանչցնել Աստուծոյ նկարագիրը, շեշտելով անոր սրբութիւնը որ համազօր էր արդարութեան, եւ փառքը որ համապատասխան էր զօրութեան. Ան էր որ կը կառավարէր բնութիւնը եւ ուղղութիւն կուտար ամբողջ մարդկային պատմութեան ընթացքին: Խորայէլացիք առաջինին կը կարծէին գոհացում տալ ողիէն պարպուած ծիսակատարութեամբ որ սակայն անարդանք մըն էր այդ վիճակին մէջ գտնուող ժողովուրդի մը կողմէ ընծայուած, իսկ երկրորդը բուլովին անտեսուած էր:

Երրորդ և վերջին զաղափար մը զօր Եսայի այնչափ խանդով եւ կորովով կը քարոզէ, դարձեալ սերտիւ կապուած իր տեսիլքին և այդ առթիւ ընդունած պատգամին, Մեսիական զաղափարն է, որ հետզդհետէ այնչափ պիտի զարգանար և խորունկ ազգեցութիւն պիտի զործէր Խորայէլի կրօնական և ազգային կեանքին վրայ հաւատարապէս:

Տեսանք թէ, Եսայիի նոր ընդունած չափանիշով, Խորայէլ պիտի չկրնար Աստուծոյ ժողովուրզը լլլաւ, պիտի տապաւէր և անոր արմատէն պիտի ընծիւղէր նոր ժողովուրդ մը, «Հաւատարիմ Մնացեալը», Աստուծոյ ժողովուրզը, որ պիտի կառավարուէր ու ընթանար Անոր կամքին համաձայն կարենալ կատարելապէս արտայայտելու համար Անոր սրբութիւնն ու զօրութիւնը, այսինքն Անոր նկարագիրը ամբողջութեամբ:

Հստ երայական ըմբռնումին Խորայէլ կառավարողը, թագաւորը, Աստուածն էր,

միւս թագաւորները Աստուծոյ ներկայացուցիչներն էին միայն, տեսակ մը Աստուծոյ մարմանացումը. Սաւուղ, առաջին թագաւորը, թագաւոր կ'օծուի որպէսզի Աստուծած անոր միջոցաւ փրկէ իր ժողովուրդը. սակայն անիկա շուտով կը խոսորի Աստուծոյ ճամբէն աւելի իր գիտցածին հետեւելով քան թէ Աստուծոյ կամքին հընացանդելով, և Աստուծոյ մարդարէն կը յայտնէ թէ Աստուծած զի՞նքը մերժած է: Դաւիթ նոյն եղանակով կ'օծուի և Խորայէլ իր պատմութեան սոկեղարք կ'ապրի, անիկ ետք թագաւորները հետզհետէ կը տկարանան, երկուքի կը բաժնուին, երկիրը կ'անշքանայ. այնպէս որ Եսայիի ժամանակէն սկսեալ Դաւիթի թագաւորութիւնը խոէալ շրջանը կը նկատուի. անոր բոլոր թերութիւններն ու ոճիրները կը մոռցուին և անիկա կ'ըլլայ ազգային մեծագոյն հերոսը, թերես աւելի մեծ անձնաւորութիւնը մը քան ինչ որ ինքն էր, անոնք իրենց փրկութիւնը կը տեսնէին երկրորդ Դաւիթի մը գալստեան մէջ որ առաջինին պէս յարմարագոյն անձը պիտի ըլլար Աստուծոյ կամքը արտայատելու և զիրենք իրենց թշնամիներէն՝ Ասորեստանցիներէն աղատելու համար:


Ճիշդ այդ միջոցին էր որ Եսայի հաւատարիմ մնացորդին իրեւ առաջնորդ կամ թագաւոր կը ներկայացնէ անձնաւորութիւնը մը որ նախ կատարելապէս կը ներկայացնէր զԱստուծած և զանոնք կ'առաջնորդէր Անոր կամքին համաձայն: «Եւ բղխեսցէ զաւազան արմատոյն Յեսսեայ, և ելցէ ծաղիկ յարմատոյ նորա, և հանգիցէ ի վերայ նորա հոգի Աստուծոյ, հոգի իմաստութեան եւ հանձարոյ, հոգի խորհրդոյ և զօրութեան, հոգի զիտութեան եւ աստուծածպաշտութեան, . . . ոչ ի կարծ դատեսցի եւ ոչ ըստ խօսից յանդիմանեսցէ» (ԺԷ. 1-9): Այսպիսի անձի մը ներքն էր որ պիտի սկսէր գերերջանիկ շրջանը Խորայէլի, ուր սուրերը խոփերու պիտի վերածուէին եւ զայն ու զառնուէր միասին պիտի ճարտէին:

Ուրիշ տեղ մը, Դլուխ թ. 2-7 համարներուն մէջ, նկարագրելէ յետոյ այդ անձին իշխանութեան ներքն հաւատարիմ մնացորդին զգացած ուրախութիւնը, կուտայ անոր նկարագիրը այսպէս. «Եքանչելի

խորհրդակից, Աստուծած հզօր, իշխան խաղողութեան և հայրյաւիտենականութեան», աստուծածային և մարդկային յատկութիւններով օժտուած անձնաւորութիւն մը:

Եսային, Խորայէլի ժողովուրդի բարձրագէս այլասերած զինակէն և մանաւանդ իր Տեսիլէն այն եղբակացութեան եկած էր թէ Խորայէլը Աստուծոյ ժողովուրդը ըլլալու համար, պէտք է նոր ծնի, նոր ընձիւղի, և որպէսզի այս նորն աղ դարձեալ չեղծանի, գարձեալ չայլասերի, պէտք պիտի ունենայ Ենովացի այդ ահաւոր սրբութիւնը և անահիման զօրութիւնը կատարելապէս մարմացնող առաջնորդի մը կամ թագաւորի մը՝ Մեսիային: Անիկա զգաց ու տեսաւ հոգեկան այս ճշմարտութիւնը և զայն արտայայտեց իր լեզուով և իր ժամանակակից պատմութեամբ: (Հաւատարիմ մնացորդ, արդարութեամբ և ճշմարտութեամբ, սրբութեամբ եւ զօրութեամբ զրահուած առաջնորդ, Ասորեստանի անկում, երուսաղէմի անպատճութիւն և այն բացատրութիւններով): Հետազայ դարերն ու մարդարէները նոր յայտնութիւններով աւելի հոգեսորականացուցին և կատարելազորձեցին այդ զաղափարը, և վերջապէս «ի լրումն ժամանակաց» անիկա իրականութիւն մը զարձաւ մեր Տիրոջ զալստեամբը և նոր Խորայէլի վերածնութեամբը:

Ա. Վ. Մ.



#### ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՄԱՍԱՆ ՑՈԼՔԵՐ

Ամեն Ազգ ունի իր խաչը, իբրև իր նակատագիրը, իր կոչումը, իր նկարագրին խորհուրդը մարմացնող եւ անձնաւորով նաևնը: Մենք եւս, ուրեմն, անպայման ունինք մեր խաչը. ունեցած ենք զայն ցարդ, ունինք զայն այժմ, եւ պիտի ունենանք ընդիմութեամբ պատմական մէջ — «Յօս աւուրց փայտին կենաց եղիցին աւուրց ժաղովրդեան իմոյ» — կարծես մեզի՝ ուղղակի մեզի խօսուղ իմաս մը կայ. պիտի ապրին՝ ցորչափ խաչը ապրի մեր մէջ, կամ ցորչափ մենք ապրինք իրեն համար:

«ԱՌԱԲԵԼՈՅ ԾԱՐՄԱԿ»